

# ՅԵՒԵԼՈՒԾ ՅԵՒԵՐ ԺԱՇԱԲՈՒԴ,

## ԹՐԱԳՈ 7.-1 ԵՎՐԻ 1862

### ԱԶԽԱՏԱՄԻՔԵԱՆ ՎԱԾՆ ՅԱԿԵՐԵՑԱՑՐԱՄԻՆ

#### ՅԱ. Ա. Տ. Լ.

Սա խեղճ մարզնիկն ի՞նչ է եղեր ,  
Տեր ուղթեա , կ'ըսէ , Հայր մեր ,  
Կուլայ կ'ողբայ ըստակ կ'ուղէ .  
Տուող չիկայ Ճարն է հատեր .  
Տիրացու է մարզնիկն եղեր :  
  
Առաջ կ'եր'ւի չէ դըտեր զործ ,  
Երկու ապրի է կ'ընէ փարձ ,  
Կ'երդէ կ'երդէ որ շահ ընէ  
Մարդ չի լըսեր իրեն երդոց .  
Արդեօք մարզնիկն եղեր ժամկոչ ,  
  
Կայիս կ'ելլէ քարոշ կու տայ ,  
Ազգըն նթեցասէր կ'ուղէ ըլլայ ,  
Փուճ տեղ մելան դըրիչ ու թուղթ  
Կը ծախէ ու կը տըրտընջայ .  
Աշուրակի է թէ աբեղայ ,  
  
Մարդթ ՚ի դադաթն լւրանց Ալիւան  
Կ'ելլէ համբէլ լաւգն համայն ,  
Վայ , վայ , վայ , վայ , կը պոռպըռայ ,  
Կ'ուլայ կ'ողբայ աղդին վըրան .  
Ինքն է եղեր իւնի լաւիան :  
  
Մարդթ տղուակի պէս կըրկըրայ  
Ասխակի պէս կըլլել կու տայ ,  
Կարծէ աղդին կ'ընէ օդուտ .  
Կաշաղակ կամ թութակ չըլլայ ,  
Ե՛ , ի՞նչ թըռոչուն է տակատ :  
  
Երրեմ ձեռքը կ'առնէ Շէնոր ,  
Կը հընչեցնէ ու կարծէ որ  
Հարաւ , հիւսիս , մինչ արևմուտք  
Աւ խուլցեր են Հայերն բոլոր .  
Փողահար է եղեր խեղճ փոր :

Հաղիւ հաշիւ հաշիւ կ'ընէ ,  
Կը հայի որ գումարն զրոյ է ,  
Վերջ՝ կը զըղջայ ու կ'ըսէ որ  
Աւ վետառէի չուղեր համբէ .  
Արդեօք ի՞նչ բան ըսել կ'ուղէ :  
  
Փերահճի խան որ եկեր ես ,  
Ու կ'ըսես որ չենի երեւ .  
Դու կըսաւ չես որ քեզ մաքրեմ ,  
Ի՞նչ կեղծաւոր հաւ մերէն  
Ես , որ ինձմէ գեղ կը խընդրես :

Ես , համեստ , կոյս , Յաւերժահարս ,  
Ի՞նչ լէմենի կ'ընես աղաս .  
Դու անօթի չէն վեր պարը  
Կ'ուղես ուտես ու շատ շատ լաւ ,  
Թմերես ունիս ի՞նչ կ'ամրչնաս :

Եյդ խանը որ գերահճի է ,  
Յուսամ ըերեսդ ձերմըկցընէ .  
Բայց մ'անպատուեր որ չամըչնաս ,  
Ու ետք ելլես Յաւերժ Հարսէ  
Կըպասատ խնդրես որ քեզ մաքրէ :  
  
Յիշէ , որ ես փափուկ աղջիկ  
Չեր ախործիր , մարզնիկ մըռչնիկ ,  
Կըսիւ ընել , այլ կը ներեմ ,  
Ու կը ցաւիմ որ սիրաս քընքընի  
Դատանացուցիր հաւ անուշիկ :  
  
Թէ որ ինձի մընար՝ խելօք ,  
Զէի խօսեր բարբանջանօք .  
Բայց մեծն Հերա ինձ հըամայեց  
Որ քեզ այսպէս պատասխանեօք ,  
Լէտէ հանող օչպալք Եօք :

Դու խեղճ մարզնիկ թէ որ կ'ուղեւ  
Ազդիդ օդնել արդարապէս ,  
Ի՞նչ ափդ բացեր ողորմութիւն  
Մէկէն միւսէն փող կը խընդրես .  
Ի՞նչու այդպէս մուրացկան ես :

Զեռքի հանդէսդ վանդակ մ'է դունա  
Թէոր մէջը չունիս սընունդ՝  
Թանդ վանդակը ու աղատէ ,  
Գլխացաւ մ'ըլլար բաժնորդներուդ ,  
՚ը երկու կողմանց կ'ընէ օդուտ :

Զես զիտեր մեր Օրադ բապէտք  
Շահ չեն յուսար Ազգէն երբէք .  
Պէտք չէ որ տաս զայթակղութիւն ,  
Եւ Ասպո-ծնե մալթէն աղէն  
Որ խընճառանք դոյ իւնի մէկ :

Ազգը խուլ չէ , խեղճ աւ ունի ,  
Ի՞նչ կ'անպատուես երկուլդ զանի ,  
Առաջ դընա , մի դըժզոհէր ,  
Ու մարզնիկիդ լըսէ պիտի ,  
Թէ լըսելու է ն'արժանի :

Բայց թէ կ'ուղես ըստակ շահիս՝  
Ազէ գիտէ սա ըսածիս ,  
Մի արքացնջար , կըրցածիդ չափ  
Շաման ծախէ սուզ մարզնիկիս ,  
Ու զոհ կ'ըլլաս շատ , սիրելիս :